



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

613-95

7-22

ՏՕԲԹ. Մ. ԺԱՄԿՈՉԵԱՆ


# ՄԱՆԿԱՏԱԾՈՒԹԻՒՆ

Կ Ա Մ

## ՅԵՂԱՅԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ



Հայ մայրե՛ր, սորվեցե՛ք մտկայաստուր քիւնը,  
մտնուկ մեծցնե՛քու սրուեսքը, որ կ'ապրեմովէ  
ձեր եղբայնկու քիւնը....:



ԳԻՆ, 5 ԿԷ. ՈՂՁ



1924

ՏՊԱԳԲ. Ս. ՕՏԵՎՈՆԵԱՆ

ԱՂԵՔՈՍՆԵՔԻԱ

20 JUL 2010

ՏՕՔԹ. Մ. ԺԱՄԿՈԶԵԱՆ

613.35  
ժ-22

2  
1  
.

# ՄԱՆԿԱՏԱԾՈՒԹԻՒՆ

Կ Ա Մ

## ՑԵՂԱՅԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ



Հայ մայրե՛ր, սորվեցե՛ք մանկաստուծուքինը,  
մանուկ մեծցնելու արուեստը, որ կ'ազանովէ  
ձեր երջանկուքինը...:



1921

ՏՊԱԳՐ. Ա. ՍՏԵՓԱՆԵԱՆ  
ԱՂԵՔՍԱՆԳՐԻԱ

25.04.2013

3145



ՏՕԻԹ. Մ. ԴԱՄԿՈԶԵԱՆ



(24999-Ա)

30322-Ա



## ՅԱՌԱԶԱԲԱՆ

Յեզի մը բար ուժը եւ բար իմաստը ինն ու երջանկութիւնը ձեռք կը բերուին մանուկն ֆիզիկական առողջութեամբ:

Եւ ազգի մը գորութիւնը կը պակսի ի հարկէ զայն կազմող անհատներու քիւնն պակսելովը:

Ռեալն օրօրոցներ պարապ չպիտի մնային, ու սրբան մայրեր դժբախտ չպիտի ըլլային, երբ անոնք գիտնալին մանուկ մը մեծցնելու արուեստը:

Ռեալն մանուկներ կը մեռնին, մանաւանդ առաջին տարիին մէջ, առողջապահական խնամքներուն պէտք եղած կարեւորութիւնը չտեսնելուն պատճառաւ:

Ամէն տարիքէ մեռնող 1000 հոգիի վրայ, կը մեռնին 200էն մինչեւ 500 մանուկներ, 0-1 տարեկան, այսինքն ընդհանուր մահերու քիւնն  $\frac{1}{5}$ էն մինչեւ կէսը: Մանկական մահերու այդ քիւնն աստ անելի կրնայ պակսել շնորհիւ մանկաստանութեան:

Մանկաստանութիւնը ուրիշ բան չէ, բայց երբ գիտական մեթոտներով մանուկները խնամելու արուեստը, զոր պէտք է տարածել մեր ժողովուրդին ամէն խաւերուն մէջ:

Ուսի, հայ մայրեր, կարգացե՛ք այն գրեթէ կը կրկին կարգացե՛ք զայն, քե՛ ձեր եւ քե՛ մանաւանդ ձեր բազմաշարժար ցեղին երջանկութեանը համար:

Մանկաստանութիւնը սարվեցնելու է ո՛չ միայն պետասի մայրերուն, այլ նաեւ օրիորդներուն ու մանաւանդ վարժարանի աշակերտներին:

1910ին, Բարիզ գումարուած դպրոցական առողջապահութեան համաժողովը միանայնութեամբ ընդունեց այն իլծը՝ որ կը պարտադրէր մանկաստանութեան ուսու-

ցումը դեռասի առակերտուհիներուն (12-16 տարեկան) :  
ԲրօՅ. Բինար անասման ուրախութեամբ դասա-  
խօսած է մանկաստանութեան վրայ, Բարիզի նախնական  
վարժարաններէն մէկուն մէջ, 10-14 տարեկան առակեր-  
տուհիներուն (1902-1903):

Նոյնպէս ալ ես դասախօսած եմ ամենամեծ հա-  
նոյնով միեւնոյն նիւթին վրայ, Աղեփանդրիոյ մեր ազգ.  
վարժարանին մէջ, (1917-1918) Ե. Զ. Կարգի առակեր-  
տուհիներուն՝ որոնք ամենամեծ հետաքրքրութեամբ կը  
հետեւեկին մեր դասախօսութեանց: Փափաքելի է որ այդ-  
պիսի դասախօսութիւններ ընդհանրապէս մեր վարժա-  
րաններուն մէջ ամեն տեղ:

Շահեկանութեան գուրկ չենք համարիր ակնարկ  
մը նետել, Աղեփանդրիոյ քաղաքատեղեան վիճա-  
կագրութեան վրայ, որ ցոյց կու տայ թէ 1909ին 14,421  
տեղացի մանուկներ ծնած են, որոնցմէ 4203ը մե-  
ռած են, 0-1 տարեկան: Իսկ նոյն տարւոյն մէջ 1791  
օտարազգի մանուկներ ծնած են, որոնցմէ 214ը միայն  
մեռած են: Հետեւաբար՝ տեղացի ծնած 1000 մանուկէն  
292ը մեռած են, մինչդեռ օտարազգիներէ՝ 1000ին 120  
միայն: Ուրեմն տեղացի մանուկներէ 5ի դէմ կը մեռնին  
օտարազգի 2 մանուկներ: Այս համեմատութիւնը գրեթէ նոյնն  
է, նախորդ վեց տարուան վիճակագրութեանց մէջ ալ:

Ինչպէս կը տեսնուի, տարբերութիւնը շատ մեծ է: Այդ  
թիւերը որոշ կերպով ցոյց կու տան թէ տեղացիները, նուազ  
քան օտարազգիները, չզիսնալով մանուկ մը մեծցնե-  
լու արուեստը, աւելի մեծ կորուստ կու տան քան օտարազ-  
գիները՝ թէեւ անոնց մէջ ալ տեղացիներ անպակաս են:

ՏՕԲԹ. Մ. ԺԱՄԿՈՉԱՆ

## ՄԱՆԿԱՏԱԾՈՒԹԻՒՆ

Կ Ա Մ

### ՅԵՂԱՅԻՆ ԻՆՔՆԱՄԱՇՄԱՆՈՒԹԻՒՆ

Մանկատաժութիւնը՝ բոլորովին նոր գիտութիւն մը՝  
առաջին մանկութեան ատողապահութիւնն է, որուն շը-  
նորհիւ ոչ միայն կարելի է առաջը առնել անթիւ ու  
անհամար մահուան դէպքերուն, որ կը պատահին ման-  
կական աշխարհին մէջ, այլ նաեւ ատով կ'ապահովուին  
ցեղին համար ատող ու զօրաւոր անհատներ:

Յրանստ է որ առաջին անգամ ծնունդ տուաւ այս  
գիտութեան, որովհետեւ հոն բաւական երկար ատենէ  
ի վեր մաքրածնութիւնը չեղանկատ պակսելու վրայ է:

Ուստի, այդ պակասը կերպով մը լրացնելու ու վո-  
խարխնելու նպատակաւ, Յրանստացիք ծնած մանուկները  
մեռնելէ արդիւրեւ համար մեծ ճիգեր կ'ընեն շուրջ 30  
տարիէ ի վեր: Ազգի մը զօրութիւնը կը պակսի ի հարկէ  
զինքը բազկացնող անհատներուն թիւին պակսելովը:

Ատող ու զօրաւոր սերունդ մը ունենալու համար՝  
բաւական չէ միայն գիտնալ մանուկները ծնունդէն յե-  
տոյ խնամելու արուեստը, այլ հոգ տանելու է անոնց,  
նաեւ ծնունդէն առաջ, կնոջ յղութեան միջոցին, մինչև  
իսկ խորհելու է անոնց մասին՝ ամուսնութենէ առաջ:

Հետեւաբար մանկատաժութիւնը կը բաժնուի երեք  
գլխաւոր մասերու:

1. Մանկատաժութիւն՝ ամուսնութենէ առաջ.
2. Յղութեան միջոցին, և,
3. Ծնունդէն յետոյ:

#### 1. ՄԱՆԿԱՏԱԾՈՒԹԻՒՆ ԱՄՈՒՄՆՈՒԹԵՆԷ ԱՌԱՋ

Այս մասին շատ համառօտ կերպով պիտի խօսինք,  
ցոյց տալով անոր ընդհանուր և մեծ գիծերը միայն:

Էական կէտը զաւակներ ունենալ չէ միայն, այլ պէտք է որ անոնք ծնին լաւ պայմաններու մէջ՝ առողջ ու զօրաւոր, սրպէտղի երբ անոնք չափահաս ըլլան, իրենց կարգին կարող ըլլան ծնունդ տալու առողջ սերունդի մը:

Վատառողջ ու հիւանդ ծնողաց զաւակը բնականաբար հիւանդ կ'ըլլայ, և չի կրնար իր կարգին ծնունդ տալ առողջ սերունդի մը:

Յեղին ալլատերումին գլխաւոր ազդակներն են՝ ալֆոլականուրիւն, հիւժախս և գաղղիական ախս:

Այդ սարսափելի երբորդութիւնն է աղբիւրը ծնունդի մէջ պատահած այնքան մեծ կորուստներուն:

Չէ՞ որ ալքոլամոլի մը զաւակը սահմանուած է խոտի պէս ապրելու, կամ տառապանքի ու հիւանդութեանց մէջ անցնելու իր կեանքը:

Գաղղիական ախտ ունեցողի մը զաւակը չէ՞ որ յաճախ վախ, վատառողջ, ապուշ ու երկրի վրայ ու է ծառայութեան անկարող, անօրուտ և դժբախտ էակ մը կ'ըլլայ:

Իսկ հիւժախտաւորի մը զաւակը կը ծնի շատ գեշ պայմաններու մէջ, կը ծնի հիւժախտի ենթակայ:

Նոյնպէս ջլախտաւորներու, մորֆինամոլներու զաւակը անտարակոյս առողջ չի կրնար ըլլալ: Ընդհանրապէս վատառողջ ծնողքներ զաւակ չեն կրնար ունենալ, որովհետեւ բեղմնաւորումի արգիւնքը չի կրնար հասուննալ, և ոչինչ պատճառով վիժում կը պատահի:

Այս դժբախտութեանց առաջքը անսելու մեծապէս կը սատարէ այն գործնական միջոցը, զոր այսօր ի գործ կը դնեն հիւսիսային ամերիկացիք: Այդ միջոցը շատ պարզ է: Օրէնքը կը պարտադրէ որ՝ երկու ասպաղայ ամուսիններ իրենց առողջական վիճակը հաստատող մէջ մէկ բժշկական վկայագիր ներկայացնեն, ամուսնութիւնէ

առաջ: Այս դրութիւնը ընդունուած է նաև Վաշինկթընի մէջ, 1909էն ի վեր: (\*)

Աւելորդ չըլլար ըսել թէ ցեղի մը իրական արժէքը կը կայանայ, ո՛չ թէ անոր թուական առաւելութեան մէջ միայն, այլ և զայն կազմող անձերու անհատական արժանիքին մէջ: Երբ այդ թիւը կազմուած է մեծ մասամբ վտիտ, ազազուն, հաշմանդամ և հիւանդկախ էակներէ, այն պարագային՝ լուսադոյն է որ ցեղը նուազ բազմամարդ ըլլայ, և սակայն զայն կազմող անհատները առողջ, ուժեղ ու չարքաշ ըլլան:

## 2. ՄԱՆԿԱՏԱԾՈՒԹԻՒՆ ՅՂՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՅԻՆ

Յղութեան միջոցին մանկատածութիւնը ուրիշ բան չէ, բայց եթէ յղի կիներու առողջապահութիւնը:

Անհրաժեշտ է ամէն յղի կնոջ համար, ընկերական որ դասակարգի ալ պատկանի, շատ անգամ բժշկական քննութեանց ենթարկուել, իւր յղութեան շրջանին մէջ: Այդ քննութեանց օգուտները մէկէ աւելի են, թէ՛ կնոջ և թէ՛ սաղմին համար, որովհետեւ կինը նախ՝ իր ինքնուսեայ շրջանը լաւ պայմաններու մէջ և յաջողութեամբ լրացնելու կարող կ'ըլլայ, գործածելով հարկ եղած ամէն նախազգուշութիւններ. և երկրորդ՝ ապահով կ'ըլլայ թէ՛ ծննդարեւութեան ժամանակ կամ յետոյ՝ որ և է կնճռոտութիւն ու բարդութիւն (complication) չպիտի պատահին:

Գալով սաղմին՝ ան ալ մեծապէս կ'օգտուի անշուշտ, լաւ կերպով զարգանալով արդանդին մէջ, երբ մայրը ճշգրտօրէն կը գործադրէ առողջապահական ամէն պայմանները, մասնաւորաբար Տրդ ամիսէն սկսեալ հանգիստ

(\*) 1904ին Էյմիլիանայ Կարոլիկոսը ու Սիմոնը ուզեցին այս օգտակար դրութիւնը մեր մէջ ալ մտցնել: Ես ալ պատշաճեցի այն առիթն այդ քեզին օգտակարութիւնը: Մեծ ուրախութեամբ կը յիշեմ քե սոյն օրէնքը սկսած է արդէն գործադրուեան դուրի Պոլսոյ մէջ: Փափակեցի է որ այսուհետեւ ընդունուանայ ան, յօգուտ մեր դժբախտ ցեղին:

ընկերով և հող տանկերով լաւ մննդատութեան, ինչպէս նաև զգուշանալով սաստիկ յուզումներէ, որ յաճախ պատճառ կ'ըլլան վիժումի կամ կանխահաս ծննդաբերութեան: Այսպէսով սաղմը ծննդաբերութեան ժամանակ և յետոյ նուազ վտանգի ենթակայ կ'ըլլայ:

Այս ճշմարտութիւնները աւելի լաւ ըմբռնելու համար՝ կարծեմ բուսական է ակնարկ մը նետել հետեւեալ վիճակագրութեան վրայ:

Աղեքսանդրիոյ մէջ, 1909ին ծնած 14,421 տեղացի մանուկներէն 604ը մեռելածին եղած են: Իսկ նոյն թուականին ծնած 1791 օտարազգի մանուկներէն 46ը միայն, այսինքն հազարին 25,6ը՝ մեռելածին: Մինչդեռ տեղացիներունը՝ հազարին 41,8, մօտաւորապէս կրկինը: Նոյնպէս՝ նախորդ 6 տարիներու վիճակագրութիւնը գրեթէ միշտ միեւնոյն զգալի տարբերութիւնը ցոյց կուտայ: Ուրեմն, հարկ կ'ա՛յ ըսելու թէ սոյն տարբերութեանց պատճառը ոչ այլ ինչ է, բայց եթէ տեղացի կիներուն համեմատաբար առողջապահական կանոններուն նուազ ուշադիր ըլլալը:

\*\*\*

Այժմ գանք բժիշկին դերին. ան պարտաւոր է.

1. Հաստատել նախ և առաջ յղութեան գոյութիւնը, յետոյ յղութեան բնականն և արգանդային ըլլալը: Իր քան օգտակար կ'ըլլայ յերբ յղութեան սկիզբները կը հասկցուի անկանոն յղութեան մը (grossesses extra-utérine) կամ որ և է ուրի մը գոյութիւնը, տակաւին ծանր դէպքեր առաջ չեկած:

2. Քննել մէջը ապահով ըլլալու համար թէ ալյալումին չի պարունակեր: Մէջը քննելու է(\*) առաջին 6 ա-

(\*) «Ալյալումին»ի սեսպէտով մէզի բնութիւնը աս պարզ է եւ դիւրին: Մեսալէ դգալի մը կամ tube à essaiի մը մէջ, բնութիւնը մէզէն քիչ մը յեցնելով, կրակի վրայ եռացնելու է. եթէ բոլորովին անփոփոխ մնայ, ըսել է թէ բան մը չկայ: Բայց, երբ գոյնը կը փոխէ ու կը պղտորի, մի բանի կաթիլ acide acétique կաթեցնելու է, եւ եթէ պրոտորութիւնը չանցնիր՝ այն ասեմ «ալյալումին»ի գոյութեան նշան է:

միաները՝ ամիսը մէկ անգամ, 7րդ ամիսէն սկսեալ՝ ամէն 15 օրը, իսկ 9րդ ամսոյ մէջ՝ ամէն 8 օրը մէկ անգամ:

Եթէ ենթական նախապէս տառապած է կարմրախտի, կեղծմակաշկի, թիֆօի նման ունէ վարակիչ հիւանդութենէ, և մասնաւորաբար երիկամունքի բորբոքումէ, այն ատեն մէջի քննութիւնը պէտք է կատարել աւելի ստէպ:

Մէջի մէջ ալյալումին տեսնուած պարագային, նոյնիսկ շատ քիչ քանակութեամբ, կիներ անմիջապէս սկսելու է միմիայն կաթ խմել, օրական 1,50-2 օխա և աւելի շարունակաբար 8 օր, որպէսզի ապագային Eclampsie և Urémie ըսուած ամենածանր հիւանդութիւններէ դերծ ընայ:

3. Հաստատել սաղմի ընծայումին եղանակը, ժողովրդական լեզուով, տղուն շիտակ կամ ծուռ գալը: Բրժիշկը, տղուն ծուռ եղած պարագային, կարող է շտկել գաշն, և ատով առաջը առնել ապագայ կնճռոտութեանց՝ ծննդաբերութեան ժամանակ: Այս մասին բժշկական քննութիւն կատարել անհրաժեշտ է, անդրանկածին կնոջ մը համար՝ եօթուկէս ամիսը լրացածին պէս, իսկ բաղմածինի մը համար՝ 9րդ ամսոյ սկիզբը: Նկատելով որ, սաղմը իր դիրքը կրնայ յաճախ փոխել, մանաւանդ բաղմածին կանանց մօտ, պէտք է գոնէ մի քանի անգամ կրկնել սոյն քննութիւնը, մինչև ծննդաբերութեան օրը, ապահով ըլլալու համար թէ ո և է յօդի փոփոխութիւն մը տեղի ունեցած չէ:

4. Լուրջ քննութենէ մը անցնել արգանդին վարի մասը, կոնքին ոսկրային գօտին, ինչպէս և անոր կալուղ մասերը, հասկնալու համար ասոնց լաւ կազմութիւնը (conformation) և միեւնոյն ժամանակ հաստատելու թէ կոնքը նեղ չէ, և թէ որ և է ուսոց գոյութիւն չունի կոնքին մէջ կամ արգանդին վրայ:

5. Հսկել կնոջ ամէն գործարաններուն, սրտի, թոքի, եւ., մասնաւորաբար մորթի, աղիքի, լեարդի և

երիկամունքին վրայ, իրենց պաշտոնին լաւ կիրարկութեան տեսակէտով:

Մէկ խօսքով հակել յլի կնոջ ընդհանուր առողջութեան վրայ:

6. Մանրակրկիտ քննութեանէ մը յետոյ, ապահովել կ'ինք որ ամէն բան կանոնաւոր է, և ապագային ունէ դժուարութիւն չպիտի պատահի — շնչուշտ՝ կիժէ իրօք այնպէս է —, և այսպէսով վերականգնել անոր բարոյականը (relever le moral), որ առ հասարակ ընկճուած կ'ըլլայ:

7. Պատրաստել տալ նախապէս, ծննդաբերութեան ժամանակ պէտք ըլլալիք ամէն բան, մանաւանդ 8—10 օխայի չափ եռացած և յետոյ պաղած ջուր, ոռոգիչ մը (irrigateur, հոգնա), հականեխական դեղ մը, 2 մէթր ամլայցած մարմաշ (gaze stérile), ամլայցած բամբակ և վազըլին: Վերջապէս, սորվեցնել յլի կանանց իրենց յատուկ առողջապահութիւնը:

•••

Յղի կնոջ մը գրեթէ բոլոր առողջապահութիւնը կը կայանայ սա հետեւեալ մեծ սկզբունքին մէջ. պէճֆ Է զգուշանալ ամէն ճեսակ ՅՈՒՆՈՒԹԵՆԷ, որ բոլոր մարմնոյն վրայ կ'ազդէ ընդհանրապէս և արգանդին վրայ մասնաւորապէս:

Յոգնութեանէ զգուշանալու է, մանաւանդ առաջին և վերջին ամիսները, ինչպէս նաև դաշտանին համապատասխան օրերը:

Սաստիկ մարզանք (վազել, ցատքել, պարել, ձի կամ պիսիքիք նստիլ, լողալ են.), կարի մեքենայով, մանաւանդ ոտքով աշխատիլ և ծանր բան վերցնել բացարձակապէս արգիւտած են: Հեռուոր ճամբորդութիւն, մինչև իսկ կառքով պտոյտ, մանաւանդ երբ փողոցները լաւալարիւտած չեն, վնասակար են և երբեմն վիժումի

պանձառ կ'ըլլան: Թրամուէյով փոխադրութիւնը նախամեծար կը համարուի:

Չափաւոր մարզանք՝ ընդհակառակն օգտակար են, օրինակի համար՝ առճնին քեքել աշխատութիւններ կամ քալիլ՝ չյոգնելու աստիճան, թէ միաքը և թէ մարմնը կ'ըրազեցնեն և միանգամայն անորոժակ կը բանան: Իսկ նստողական կեանքը տրամադիր կ'ընէ արպիււմին և պընդութիւն ունենալու:

Արդէն յլի կ'ինք որ առճատրակ պնդութեան ենթակայ են: Այդ անպատեհութիւնը մասամբ մը դարձանելու համար, մնդառութեան մէջ կարեւոր տեղ մը տալու է բանջարեղէնի և պտուղի: Չոր սալոր՝ մրգանայլի (comptôte, fougoupo) ձևով շատ օգտակար է: Բուսական րէփիմը ուրիշ շատ առաւելութիւններ ևս ունի, գլխաւորաբար արիւնը նուազ կը թուսաւորէ:

Ընդհանրապէս, մնդառութիւնը պէտք է ըլլայ սովորականին պէս, միայն թէ կարելի եղածին չափ քիչ միա ուտելու է և վերջին ամիսները շատ քիչ աղ դործածելու է, մանաւանդ երբ ստքերը ուտեցած են: Ասկէ զատ, ամէն յլի կ'ին սովորութիւն ընելու է, իր յոթութեան բոլոր շրջանին մէջ, ամէն օր 1—2 դաւաթ կաթ խմել. այդ բարի սովորութիւնը կ'ընայ շատ օգտակար ծառայութիւններ մատուցանել ենթակային:

Իսկ պնդութեան պարագային պէտք է դործածել, երբեմն պարզ կամ կլիսէրինով խառն դաղջ ջուր (1 լիթրի չափ) գրեխի (lavement, հոգնա) ձեւին տակ, և երբեմն բերնով առնել հետեւեալ դեղերէն մին. Magnésie calcinée (1—2 սուրճի զգալ, քիչ մը ջուրի մէջ), Rhubarbe (0,50 կրամ, 1 քաշէ), janos hunyadi (1—2 գիւնիի դաւաթ), Sulfate de soude (10—15 կրամ քիչ մը ջուրի մէջ):

Յղի կանանց հագուստը տաք և լայն ըլլալու է, այնպէս որ փորը և կուրծքը չի սեղմէ և արգելք չըլլայ

արգանդի մեծնալուն. և ստի սեղմիրանը բուրբուլին կ'ար-  
գելուի. և հարկին ստոր տեղ կարելի է գործածել ման-  
նանուր կերպով պատրաստուած սեղմիրան մը (cercet de  
grosesse): Իսկ միայն փոքր վար կախուած պարա-  
գայն, ինչ որ կը պատահի յաճախ բազմածին կիներուն,  
գործածելու է մանուար պոսի մը (ceinture abdomi-  
nale): Ծնկակապ գործածելու է կրկեք, որովհետե ուս-  
քի և սրունքի աւելի ուռննալուն պատճառ կ'ըլլայ: Ի  
հարկին գործածելու է jarretelles ըսուած կապ մը, կամ  
պարզագէտ անդդիական գնդանդներ, որ գուլջան վարձ  
տիքին բռնել կուտան: Կօշիկները յայն ըլլալու են և  
կրունկը ցած:

Սեռային յարաբերութիւնք բացարձակապէս կ'ար-  
գելուին այն յղի կանանց համար, որ մէկ կամ աւելի  
վիժումներ ունեցած են. և կթէ կ'արտօնուի միւսնե-  
րուն համար, յանձնարարելի է մեծ զգուշութիւն ու չա-  
փաւորութիւն, և կատարեալ ժուժկալութիւն՝ դաշտանի  
համապատասխանած օրերը:

Չափաւոր աստիճանի տաք ջուրով (35-36° սանթի-  
կրատ) լուացուիլ, գոնէ 15 օրը մէկ անգամ, շատ  
օգտակար է, պայմանաւ որ 10-15 վայրկեանէ աւելի չի  
տեւէ: Իսկ պաղ ջուրով լողանք (douche) կ'արտօնուի  
միայն այն կանանց՝ որ վարժութիւն ունին նախապէս,  
մանաւորաբար ամառը՝ տաք երկիրներու մէջ:

Մօզու բաղնիքը նոյնպէս կ'արտօնուի, վարժութիւն  
ունեցող կիներուն, սակայն ծովը հանդարտ ըլլալու է և  
լողալու չեն:

Այդ լողանքի միջոցին, անշուշտ մեծ զգուշութիւն  
ընելու է պաղ առնելէ, սրովհետե ցրտառութիւնը պատ-  
ճառ կ'ըլլայ յօղացաւի, ցնցղատապի (bronchite) են.,  
մանաւանդ երկկամներու հիւանդութեանց, սրանք ծանր  
հետեանքներ կրնան յառաջ բերել թէ՛ սաղմին և թէ՛ կը-  
նոջ համար:

Յղի կանանց համար ընդհանուր մաքրութեան օղ-  
տակարութիւնը անվիճելի է, ուստի այդ մասին չափա-  
զանց խնամք տանելու են:

Յղի կինը, մանաւորաբար իւր ծննդական գործա-  
րաններուն արտաքին մասերը, ամէն օր առտու և իրի-  
կուն, լուալու է օճառով և գաղջ ջուրով (երբեմն ա-  
ռանց օճառի), մանաւանդ վերջին ամիսը:

Յղի կանանց ծիծերը մանուար խնամքի առարկայ  
ըլլալու են:

Եթէ պտուկները լաւ դարգացած չեն, մատերով օրը  
մի քանի անգամ քաշելու և չիելու է, կամ teterelle  
ըսուած գործիքով քաշելու է:

Այս գործողութիւնները վերջին երկու շաբաթները  
միայն կարելի է ընել, որովհետե երբեմն արգանդի կըծ-  
կում յառաջ բերելով, կանխահաս ծննդաբերութեան  
պատճառ կ'ըլլան:

Վերջին ամիսը, ամէն օր օճառով և տաք ջուրով  
լուալու է ծիծերը, և պտուկները չիելու է առտու և ի-  
րիկուն՝ կէս առ կէս ջրախառն ալքոլի կամ օլիի և կամ  
գօլոնեա ջուրի մէջ թրջուած բամպակով: Այդ խնամք-  
ներուն շնորհիւ է որ կինը, ծննդաբերութենէ յետոյ,  
գերծ կը մնայ պտուկներու ճեղքերէն և հետեւաբար ծի-  
ծի պալարներէն (abcès du sein):

Վերջապէս, յղի կիները հանդարտ և կանոնաւոր  
կեանք մը ունենալու են, և զգուշանալու են արտառո-  
ցութիւններէ: Այս կերպով կարելի է յլութեան վիճա-  
կէն յառաջ գալիք կարգ մը անհանգստութիւնները ար-  
գիւիլ, ինչպէս՝ փսխումներ, սնդուութիւն և գլխու պտոյտ-  
ներ:

Յղի կնոջ շուրջը գտնուած մարդիկ շատ զգուշ և  
խոհեմ ըլլալու են. երբեք ըսելու չեն անոր թէ այսինչ  
տիկինը շատ դժուար ծննդաբերութիւն ունեցած է, կամ  
ծննդաբերութենէ ետք՝ հիւանդացած է, և կամ զաւակը  
մեռած է են:

3. ՄԱՆԿԱՏԱԾՈՒԹԻՒՆ ԾՆՈՒՆԴԷՆ ՅԵՏՈՅ

Մանուկը ծնելէ ետք՝ մինչեւ որ քսան ակուններ ունենայ — առաջին մանկութիւն — , անոր արուելիք բոլոր խնամքներուն նպատակն է նախ՝ պահպանել զայն, այսինքն մեռնելէ արգիլել. երկրորդ՝ զարգացնել զայն ու մեծցնել առողջ :

Այդ նպատակաւ արուած բոլոր խնամքները կը բաժնուին երեք գլխաւոր մասերու :

1. Մեր երախտները արտաքին փնտասկար ազդեցութիւններէ շերտ պահել, այսինքն հոգ տանիլ անոնց՝ որ մաքուր ըլլան, պաղ չառնին, շաա տաք չըլլան, ինչպէս նաև անկումի, հարուածներու են. չնթարկուին : Այդ առաջին մասը «Նորածինին արուելիք խնամքներ» անունին տակ պիտի ուսումնասիրուի :

2. Մուցանել զանոնք մէթոտով :

3. Հսկողութիւն և զանազան խնամքներ՝ առաջին մանկութեան մէջ :

Այդ երեք մասերը, համառօտ կերպով կը ծանօթացնենք մերայնոց, հետեւելով մասնաւորաբար Բրօքսիևարի, որ Ֆրանսայի մեծ մանկատանն է :

1. ՆՈՐԱԾԻՆԷՆ ՏՐՈՒԵԼԻՔ ԽՆԱՄՔՆԵՐ

Ա. ՄԱՔՐՈՒԹԻՒՆ. — Նորածինին պորտը՝ ջուրի մէջ եռացած դերձանով կապելէ ետք, մաքրելու է անոր մարմինը : Սակայն մեծ ուշադրութիւն ընելու է որ պաղ չառնէ ան, որովհետև ցուրտ մանուկներուն ամեկնամեծ բեւաւմին է. այս կէտը մոռնալու չէ երբեք : Ուստի նորածինը զետեղելու է տաք և կակուղ անձեռոցի մը մէջ. ձմռան եղանակին սենեակը տաք ըլլալու է, և նորածինը՝ կրակին մօտ : Նորածինին մարմինը չփելու է՝ օձառով կամ հակիթի դեղուցով, լաւադոյն է ամառացած վազրլին կամ ձէթ գործածել : Այդ շփումին նը-


պատակն է մանկիկին մարմնոյն վրայ դոնուած ճարպային նիւթերը հանել դիւրութեամբ :

Ուշադրութիւն ընելու է որ նորածինին աչքերուն ազոտոտ բան չչպչի : Եւ ճիշդ ալդ պատճառաւ, մանկիկին գլուխը երբեք լողաւանի մէջ լուալու չէ, ինչպէս կ'ընեն առհասարակ մեր դայեակները, որովհետև ազոտոտ ջուրը և օձառը մանկիկին աչքերուն մէջ երթալով՝ աչքի հիւանդութեան և մինչև իսկ կուրութեան պատճառ կ'ըլլան : Հետեւաբար մանկիկին գլուխն ու երեսը դատ դատ լուալու ու սրբելու է : Երկու ամանի մէջ եռացած ջուր և մարմաշի կտորներ ունենալու է պատրաստ, մանկիկը հագուեցնելէ վերջ՝ երեսն ու գլուխը մաքրելու համար : Լողանքի ջուրը նախապէս եռացած ըլլալու է և բաւական տաք, 37 սանթիկրաս : Մանկիկը երբեք ջուրին մէջ խորելու չէ, առանց հասկընալու նախապէս ջուրին շատ տաք չըլլալը. հետեւապէս մանկիկը ջուրը գնելէ առաջ՝ ձեռքը ջուրին մէջ խոթելու է անպատճառ : Լողանքի համար ո և է աման կարելի է գործածել, պայմանաւ որ մաքուր ըլլայ : Այդ ամանին երկու երրորդը միայն ջուր լեցնելու է : Լողանքը 3-4 վայրկեանէ աւելի տեւելու չէ : Անպատճառ օրը մէկ անգամ լողանք ընելու է տարի մը շարունակ, յետոյ երկու օրը մէկ անգամ, մինչև որ մանկիկին քսան ակունները բուսնին :

Եթէ երախտան շարունակաբար գիչերները չքնանար, լաւագոյն է լողանքը իրիկունները ընել : Լողանքէն յետոյ երախտան տաք և կակուղ լաթերով փաթկեալու, և մարմնոյն ամէն մասերը, մասնաւոր ծալք եղած տեղերը, լաւ մը չորցնելու է : Եւ չորցնելէ ետք քիչ մը փոշի, — բրինձի կամ նշաշի և կամ poudre de lycopode — ցանկելով մաքրութեան գործողութիւնը վերջացնելու է : Նոր և չլաւաշուած շորեր երբեք գործածելու չէ, որովհետև մանկիկին մորթը այնքան փափուկ է որ անմիջապէս կը սկրզուի ու կը բորբոքի :

30322-61 (24999-61)

Երեւան



Բ. ՀԱԳՈՒՍՏ. — Ինչ որ ալ ըլլայ մանկիկին հագուստը, պէտք է գիտնալ թէ անոր պաշտօնը կը կայանայ մանկիկը ցուրտէ և շատ տաքէ պաշտպանելու մէջ, ազատ թողլով զինքը կատարելապէս իր անդամները շարժելու :

Հեռեւտպէս հին դրութեամբ խանձարուրը մէկ կողմ դնելով, մանկիկին թեւերը ազատ ձգելու է, ոտքերը և սրունքները շատ թեթև կերպով կապելու է, այնպէս որ մանկիկը կարող ըլլայ ազատօրէն շարժել զանոնք :

Մանկիկին կուրծքին վրայ գօտի կապելու չէ. ներքի է միայն անոր փորին վրայ թեթևօրէն կապել Ֆանելայի գօտի մը : Մանկիկին քեւերը եւ վիզը երբեք մեկ ձգելու չէ, որովհետեւ վտանգաւոր է մանուանդ ձմեռը :

Մանկիկին գլուխը սան մեշ երբեք ծածկելու չէ, ամառ և ձմեռ : Միայն դուրս հանուած փամանակը պէտք է ծածկել :

Գ. ԱՊԱՍՏԱՆԱՐԱՆ, oronog. — Մաքրուած և հաղուած մանկիկին համար պէտք է ապաստանարան մը, անկողին սը, ինչպէս նաև մաքուր օդ, որ ոչ շատ տաք և ոչ ալ շատ պաղ ըլլայ, (15—2) սանթիլլատ : Այն բաղադրուրդ ընտանիքները՝ որ մէկ սենեակ միայն ունին ընտանիքեան համար, զգուշանալու են այդ սենեակին մէջ չորերը լուալէ, ու մանուանդ այդ չորերը սենեակին մէջ չորցնելէ : Մանկիկը միայն իր օրօրոցին կամ իր անկողինին մէջ պառկելու է, երբեք ուրիշ տեղ : Մանկիկը իրենց անկողնոյն մէջ քնացնելու վտանգաւոր սովորութիւնը բարձրովին մէկ կողմ դնելու է, որովհետեւ շատ մը դժբախտ մայրեր, քունի մէջ, պատճառ եղած են իրենց զաւակին խեղդամահ ըլլալուն : Մանկիկը օրօրել փնասակար է. այդ յոտի սովորութիւնը տակաւին կը յարգուի մեր մէջ, մանուանդ գաւառները, Լաւազոյն օրօրոցը ա՛յն է՝ որ չօրօրուիր :

Մանկիկին անկողինը ունենալու է երկաթէ ձողիկ մը, որուն վրայ կը կախուի չղարչէ վարագոյր մը, որ մփկապահի (ճիպիկի) դեր կը կատարէ :

Չմեռը՝ մանկիկին անկողինը աաքցնելու համար, լաւագոյն միջոցն է տաք ջուրով լեցուն շիշեր դետեղել անկողնոյն մէջ՝ մանկիկէն քիչ մը հեռաւորութեամբ : Այդ շիշերը լաւ փակելու և փաթթելու է որ և է լաթով. ջուրը շատ տաք ըլլալու չէ, որպէսզի շիշը չճաթի և ջուրը անկողնոյն մէջ չվազէ :

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԵՐԲԵՔ ԿՈՆԱԿԻ ՎՐԱՅ ՊԱՌԿ՝ՅՆԵՆՆՈՒ ՁԷ, այլ պառկեցնելու է մէկ կամ միւս կողմը, փորին ի փոխ, որովհետեւ մանուկը քունին մէջ յաճախ կը փախէ, և եթէ ան կոնակի վրայ պառկած է, փրսխունքը մտրոյ երթալով պատճառ կ'ըլլայ անոր թոքատապէ բռնուելուն և մինչև իսկ խեղդուելուն :

## 2. ՆՈՐԱԾԻՆԻՆ ՄՆՈՒՑՈՒՄԸ

Մանկիկները լաւ սնուցանելը, այսինքն սնուցանելու կերպը լաւ գիտնալը՝ սննդաթեւոյն ու նուիրական պարտականութիւնն մ'է : Մանկատաժութեան այս գլուխը ամենէն կարեւորն է : Նորածինի մը համար, ս'րն է արդեօք այն սնունդը՝ որ ամէն կատարելութիւն իր մէջ կը պարունակէ՝ այսինքն այն սնունդը՝ որ կատարեալ է և մանկիկին ամենէն աւելի յարմար ու պատշաճ է : Այդ սնունդը ընտանիքար մօրը կաթն է : Սակայն ամեն մայր կաթ կ'ունենայ՝ — Այո՛, գրեթէ ամեն մայր կաթ կ'ունենայ : Ընչդ է որ, բացառաբար կը դատուին կիներ՝ որ առաջին օրերը ու առաջին շաբաթները շատ քիչ կաթ կ'ունենան : Այսպիսի մայրեր, առանց յուսահատելու, շարունակելու են կաթ տալ իրենց զաւակներուն յարատեւութեամբ, և մի քանի շաբաթ ետքը՝ պիտի տեսնեն որ մանկիկին բաւելու չափ կաթ պիտի ունենան :

Հարիւր կիներու վրայ երկու կին միայն կաթ չեն

կրնար տալ իրենց մանուկներուն, կամ ծիծի պտուղ չու-  
նենալնուն և կամ արդեւիչ հիւանդութիւն մը ունենալնուն  
պատճառաւ: Այդպիսի կէներու գաւազանց անասունի կաթ  
կը տրուի, եթէ յարմար սաննու մը չգտնուի:

Հետեւաբար՝ երկու տեսակ դիեցում կը լլայ. մայրա-  
կան և արուեստական:

Ա. ՄՍՅՐԱԿԱՆ ԴԵՑՈՒՄ. — Մայրական դիե-  
ցումի բնդիանուր օրեկները, առաջին ամիսներուն մէջ. —  
Մօրը կաթը ծծող նորածինի մը ուրիշ ո՛ր է և սնունդ  
սալու չէ երբեք: Նորածին մանուկին ընդհանրապէս շա-  
քար ջուր կամ անխոնի ջուր կուտան, մինչև որ մօրը  
կաթը ծծէ: Այդ սովորութիւնը ոչ միայն ունի օգուտ  
չունի, այլ վնասալար իսկ է, սրովհետև մանուկին փրո-  
խելուն պատճառ կ'ըլլայ:

Ամէն մայր կէտ առ կէտ գործադրելու է հետեւեալ  
օրէնքները՝ որ ամենամեծ կարեւորութիւն ունին մանու-  
կին կեանքը պաշտպանելու համար:

Առաջին ամբար, օրը 8-9 ժուժ ծիծ տալու է նո-  
րածինին. ցորեկը՝ 2-2ուկէս ժամը, իսկ գիշերը՝ 4-5  
ժամը մէկ անգամ: Յրդէն մինչև 6րդ ամիսը՝ օրական  
7 ժուժ ծիծ տալու է, իսկ 6րդ ամիսէն յետոյ՝ օրական  
6 ժուժ բաւական է, 3 ժամը մէկ անգամ:

Դիեցումի տեսողութիւնը բաւորը ժամէ աւելի ըլլա-  
լու չէ: Մանուկի մը կաթ տալու համար՝ քունը խան-  
գարելու չէ: Եթէ ցորեկը 3 ժամէ աւելի քնայած է,  
յաջորդ դիեցումները իրարու մօտ ըլլալու են:

Մանուկին ծիծ տալէ առաջ և ետք, ամէն անգամ  
ծիծին պտուղը եռացած ջուրով լուայու է, ջրարբու բամ-  
պակի (Cotton hydrophile) կամ եռացած կակուղ լաթի  
մը միջոցաւ:

Մայրական դիեցումին նախապատուութիւն կը տրը-  
ուի անշուշտ, սրովհետև ոչ միայն կաթը կ'ստը ծիծերէն  
ուղղակի մանուկին բերանը կը վազէ, այլ նաև մաքուր,

միքրոպներէ դերժ ու առքութիւնը չտալու որ կ'ըլլայ:  
Ամէն կին դիտնալու է թէ՛ մանուկը մայրական ծիծէն  
դրկելը ամենամեծ վնասներու կ'անթարկէ զայն:

Բ. ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԴԵՑՈՒՄ. — Եթէ մանուկը ունի  
պատճառաւ մօրը կաթը չկրնար ուտել, և եթէ յարմար  
կաթնոտ մը չգտնուի, այն պարագային հարկ է զիմեղ  
արուեստական դիեցումին: Անցողակի բանք թէ կաթն-  
տուի ընտրութիւնը պէտք է ըլլայ բժշկի մը միջոցաւ:  
Արուեստական դիեցումը սրիչ բան չէ, բայց եթէ մա-  
նուկին տալ ունի միջոցաւ անասունի մը կաթը: Պէտք է  
գիտնալ որ՝ կարի գաս ունի սնունդ մանկիկի համար  
ԹՈՅՆ մըն է:

Իշու կաթը լաւագոյնն է, սրովհետև ամենէն աւելի  
մայրական կաթին կը մօտենայ, սակայն քիչ կը գտնուի:  
Այծի կաթը յանձնարարելի չէ երբեք, սրովհետև դժուա-  
րամարս է. ուստի նախապատուութիւն կը տրուի կովու  
կաթին, որ կը գտնուի ամէն տեղ առատօրէն:

Կական կէտը մաքուր կաթ ունենալն է: Կաթը,  
մինչև որ մեղի հասնի, շատ մը ձեռքերէ և շատ մը ա-  
մաններէ կ'անցնի. բայց աստի աւելի կամ նուազ մաքուր  
ջուր կը խառնեն. վերջապէս կենդանիին ստինքներէն  
ելլելէ ետք, մինչև որ մանկիկին բերանը հասնի, բա-  
ւական երկար ժամանակ կ'անցնի. այդ ժամանակամի-  
ջոցին՝ կաթին մէջ շատ մը մանրէներ կը գոյանան: Ու  
այդ մանրէները ստամոքսը և աղիքները համակրով՝ ա-  
նոր հիւանդութեան ու մահուան իսկ պատճառ կ'ըլլան:  
Եթէ կաթը կթուելէ անմիջապէս ետք խմուի, աւելի  
գիւրամարս է:

Կաթին մէջ գտնուած միքրոպները ոչնչացնելու հա-  
մար, պէտք է եռացնել զայն: Իսկ կաթը լաւ մը եռա-  
ցնելու համար, մաքուր ամանի մը մէջ կիսովին լեցնե-  
լով կրակի վրայ դնելու է, և երբ կաթին վրայ բարակ  
մաշկ մը գոյանայ, մաքուր զգալով մը այդ մաշկը վեր-  
ցընել նետելու է. այն աստի կաթին եռայր կը տեսնուի:

ու այդպէս հինգ վայրկեան եռացնելու է: Եռացած կաթը, եռացած ջուրով մաքրուած գոց ամանի մը մէջ պահելու է, որպէսզի անոր մէջ փոշի և միքրոպ չերթան կրկին անգամ: Այդպէս եռացած կաթը՝ մէկ օրէ աւելի կարելի չէ պահել, որովհետեւ բոլորովին ամբացած չէ ան:

Կարելի է ամբացնել յատուկ կազմածի (appareil de pasteurisation de lait (\*)) մը միջոցաւ, որ կը բազկանայ մէկ կաթսայէ և 5-6 շիշերէ:

Շիշերուն մէջ բաւականաչափ — 50 կրամէն մինչև 150 կրամ, մանուկին տարիքին համեմատ — կաթ լեցընելէ ետք, կաթսային մէջ ղետեղելու է զանոնք, և կաթսան ջուրով լեցնելու է, այնպէս որ շիշերը գրեթէ կատարելապէս ջուրով ծածկուին:

Կաթսան անշուշտ կափարիչովը ծածկելէ ետք, կրակի վրայ կը դրուի: Ջուրը առնուածն 40 վայրկեան եռացնելու է: Պաղելէ ետք շիշերը կը հանուին և զով տեղ կը դրուին: Այս կերպով պատրաստուած կաթն ալ թէև մէկ օրէ աւելի չի կրնար պահուիլ, սակայն այդ մէթոտը լաւագոյն է, որովհետեւ շատ մը առաւելութիւններ ունի, որոնց գլխաւորը, իւրաքանչիւր շիշի մէջ գտնուած կաթին՝ ամէն չիումէ՝ զերծ՝ և մանկիկին ճիշդ մէկ ժում անունդին համար բաւական ըլլալն է:

Մանկիկին կրթութիւնը սկսելու է մինչև իսկ ծնած վայրկեանէն: Նախ՝ վարժեցնելու է զայն (3-4 օր ետք անշուշտ) երկու ժամը անգամ մը ծիծ ուտելու:

Երկրորդ՝ ցոյց տալու է անոր, որ գիշերը քունի համար յատկացուած է: Երբ երախայ մը իր օրօրոցին մէջ գիշերը կուլայ, և եթէ ապահով ենք որ անիկա լալու ո՛րէ պատճառ մը չունի, այսինքն թէ՛ սչինչ զայն կը նեղէ, ոչինչ զայն կը խայթէ, և տակը ազտոտ չէ,

(\*) Այս կազմածը գրեթէ ամէն ընտանիք կրնայ հայրայքէլ չնչին ծախսով մը:

ձգելու է որ լայ, վերջ ի վերջոյ կը լռէ ու կը քնանայ:

Կաթը մանուկին տալու է քաւ, 37 աստիճան (սանթիկրատ): Երբ մանուկը զուտ կաթը դժուար կը մարսէ, մանաւանդ առաջին ամիսները, քիչ մը եռացած ջուր աւելցնելու է անոր մէջ: Կովու կաթին շաքարը քիչ ըլլալուն համար, մէկ լիթր կաթի համար 10 կրամ (սովորական քառակուսի մէկ կտոր) շաքար աւելցնելու է միշտ: Կաթը մանուկին կը տրուի զգալով, գաւաթով կամ ծծակով (պիպրօօն), այս վերջնոյն կը տրուի նախապատուութիւնը: Ինչ որ ալ ըլլայ գործածուած առարկան, պէտք է զտն ջուրի մէջ եռացնել, յետոյ երբեք լսքով սրբելու չէ, որովհետեւ լաթը միքրոպ կը պարուհակէ:

Մծակը կարելի եղածին չափ պարզ ըլլալու է: Երկար խողովակով ծծակը շատ մնասակար է մանուկին համար, որովհետեւ նախ զայն մաքրելը շատ դժուար է, յետոյ խողովակին մէջ միքրոպներ կը գոյանան ու կ'աճին: Մծակով կաթ տալէ ետք՝ անմիջապէս սրուակը և պոռուտակը (tétine) լաւ մը մաքրելով եռացած ջուրի մէջ եռացնելու և եռացած ջուրի մէջ պահելու է զանոնք մինչև յաջորդ գործածութիւնը:

Մանուկը կաթ խմած ատեն, մօրը ձախ թեւին վրայ և զլուխը բարձր դիրքի մէջ ըլլալու է: Մայրը մանկիկին տալու է կաթը ծանօրեկն, պուտիկ, պուտիկ: Ապակիէ ծծակը նախամեծար կը համարուի: Մծակին պարունակած կաթը միմիայն մէկ ժումի համար ըլլալու է, և եթէ աւելնայ թափելու է աւելցածը: Իւրաքանչիւր ճաշ գոնէ 10 վայրկեան տեւելու է: Ծաշը լմնալէ ետք, մանկիկին բերանը սրբելու է:

Մտուցումի հարցը առաջին մանկութեան բոլոր տեսակութեան միջոցին, մեր լուրջ հսկողութեան ու հոգածութեան առարկայ ըլլալու է: Սակայն մեր հսկողութիւնը և ուշադրութիւնը բազմապատկուելու են մտ-

նաւոր կերպով մանուկին առաջին ամիսներն ու բաժնոր, Յունիս, Յուլիս, Օգոստոս և Սեպտեմբեր ամիսներուն մէջ, մանուկնուց երբ մանուկը տկար է, ու մնուցումը՝ արուեստական: Ամառը՝ մանուկներու համար սպաննող, կոտորիչ եղանակ մըն է: Տաքը որքան շատ ըլլայ, վտանգը այնքան մեծ է: Մանուկը՝ ախրայ հանելու ժամանակն ալ մասնաւոր հոգածութեան առարկայ ըլլալու է:

\* \*

**ԽԱՌՆ ՍՆՂԻՑՈՒՄ.** — Երբ մայրական կաթին անբաւականութիւնը՝ կենդանիի մը կաթովը կը լրացուի, խառն սնուցում կը կոչուի: Խառն սնուցման պէտքը զգալի կ'ըլլայ, սնուցումին սկիզբը, տեղութեան միջնոցին ու վերջաւորութեանը:

**Ա.** Սկիզբը՝ երբ մայր մը բաւականաչափ կաթ չունենար, կամ ծծի պտուկները շատ կարճ են, և կամ կաթը ծիծերէն դժուարաւ կ'ըլլէ:

**Բ.** Մնուցումի շրջանին՝ երբ մայրը կը առնապի, յոգնած է, դուրսը ստիպողական աշխատութիւն ունի, կամ կաթը նուազ առան է:

**Գ.** Վերջաւորութեանը՝ երբ միեւնոյն պատճառները աւելի ուշ երեւան կուզան:

Մնուցումին սկիզբը, մոռնալու չէ թէ որքան մանուկը կաթ ծծէ, այնքան աւելի կաթ կուզայ ծիծը: Եթէ մանուկին կովու կաթ ալ տրուի, նախապէս քիչ մը մօրը կաթը ծծելը օգտակար է. որովհետեւ մայրական կաթը մարսողական դեր կը կատարէ կենդանեաց կաթերուն համար:

\* \*

Կամփոփենք հոս երախաներու սնուցումին հիմը կազմող այն կենսական սկզբունքները, զոր ամէն մայր պարտաւոր է դոց գիտնալ ու կէտ առ կէտ գործադրել:

1. ՄՕՐԸ ԿԱԹԸ ՄԱՆՈՒԿԻՆ ԿԸ ՊԱՏԿԱՆԻ:

2. ԿԱԹԸ ՆՈՐԱՄԻՆԻՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐԵԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ Է:
3. ՍՄԵՆ ԿԻՆ ԿԱԹ ՈՒՆԻ:
4. ԿԱԹԷ ԶՍՏ ՍՄԷՆ ՍՆՈՒՆԴ ԹՈՅՆ ՄԸՆ Է ԵՐԱԽԱՆՅԻՆ ՀԱՄԱՐ:
5. ԿԱԹԷ ԿՏՐԵԼԸ ԾԱՆՐ ԵՒ ՍԱՏԻՃԱՆԱԲԱՐ ԸԼԿԱՆՈՒ Է:

\* \*

**ԿԱԹՆՏՈՒ ՄՅՐ ՄԸ ՍՆՈՒՆԴԸ ԵՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ.** — Կնոջ առած սնունդը ահապին ազդեցութիւն ունի իր կաթի քանակին ու որակին վրայ: Կաթ տուող կնոջ սնունդը առողջ, բազմազան ու բաւակաշափ ըլլալու է: Անիկա կրնայ ուտել ամէն բան. սակայն սոխ, սխտոր, կաղամբ, որսի ու սուփի միս և խեցեղէն ուտելու չէ: Խմորէղենները պատուական սնունդներ են, և ջուրը լաւագոյն ըմպելին է: Իսկ սեւ ոգելից ըմպելի կաթը կը թունաւորէ: Ամէն կաթնու մայր զգուշանալու է անմաքրութենէ, յոգնութենէ, սաստիկ յուզումէ և բարկութենէ: Մանուկին տակի շորը փոխելու է անմիջապէս, երբ կը հասկցուի թէ թրջած է կամ աղտոտած: Մանկիկին տակը լուալու է դաղջ ու եռացած ջուրով կակուղ լաթի կամ ջրարբու բամբակի միջոցաւ: Յետոյ աղէկ մը չորցնելու և փոշի ցանելու է մինչև յետին ծալքերը:

Առաջին ամիսներէն սկսեալ՝ պէտք է վարժեցնել մանկիկը իր պէտքերը հողալու յատուկ ամանի մը մէջ: Ամանին վրայ դնելու է անմիջապէս, երբ կը տեսնուի թէ անիկա անհանգիստ շարժումներ կ'ընէ, և ճակատին վրայ ծալքեր կը շինուին:

**ՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ.** Առաջին մանկուբեան մէջ, զանազան խնամքներ. — Ամէն ինչ որ ուսումնասիրեցինք, ապահովարար շատ կարեւոր է: Գիտնք այժմ թէ նորածինը ինչպէս լուալու, հագուեցնելու ու սնուցանելու ենք, սակայն ստիկա բաւական չէ: Հարկ է գիտնալ

Նաև թէ՛ մեր մանկիկները լաւ կը զարգանան և ընտելանան կերպով կը մեծնան: Ուստի պիտի ուսումնասիրենք անուցումի հսկողութիւնը և նորածիններու աճումը:

**ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՆՈՒՑՈՒՄԻ.**— Այս հսկողութիւնը ամենամեծ կարևորութիւն ունի: Նորածինին զէմքը, ընդհանուր վիճակը, մեծնալու ու զարգանալու հղանուկը ցոյց կուտան՝ անոր բաւախա՛նջափ կաթ ծծելը, այսօրինքն անոր առողջութիւնը: Հետեւըստ ոչ թէ կաթը լուծելու է, այլ վերլուծելու է մանուկը: Երբ մանկիկը մօրը կաթը կը ծծէ, ծծելու ու կլլելու է փոխն ի փոխ: Այն մանուկը որ 5-6 անգամ ծծելէ ետք չի կլլեր, բսկ է թէ ծիծին մէջ քիչ կաթ կայ: Իսկ այն՝ որ կը ծծէ ու կը կլլէ, և յետոյ՝ ետ կը դարձնէ ամէնը մէկէն, որկրամուկ է: Եթէ մանուկը ծիծ կերած ատենը դեղնի ու քնանայ, յոգնածութեան նշան է: Մանկիկը՝ որուն ստամոքսը գոհացած է՝ հանդարտ կը կենայ, և եթէ անմիջապէս չը քնանայ իսկ, կը մնայ օրօրոցին մէջ աչքերը բաց՝ առանց քնանալու:

Մարսողութեան լաւ ու կանոնաւոր ըլլալը կը հասկըցուի, նախ՝ կղկղանքին քանակութենէն, որակէն ու թիւէն. յետոյ մէզին հոտէն ու գոյնէն: Լաւ մարսող մանուկին մէզը՝ յտակ ու անգոյն կ'ըլլայ և հոտ չունենար, իսկ կղկղանքը լաւ խտացած կամ կաղապարուած և դեղնագոյն կ'ըլլայ: Մանկիկին փորը կ'ելլէ առաջին ամիսը՝ 2-6 անգամ, յետոյ մինչև 6րդ ամիսը՝ 2-4 անգամ, և անկից ետք 1-2 անգամ միայն. երբ մանուկի մը փորը ատկէ աւելի կամ պակաս ելլէ, լրջօրէն հսկողութեան պէտք ունի: Պնդութիւնը և մէզին քիչ ըլլալը՝ մանուկին քիչ սնունդ առած ըլլալը ցոյց կուտան: Իսկ փորհարութիւնը և մէզին գունաւոր ըլլալը՝ նշաններ են թէ մանուկը շատ սնունդ կ'առնէ և գէշ կը մարսէ: Կղկղանքին կանանչ գոյն և գէշ հոտ ունենալը ցոյց կուտան թէ մարսողութիւնը լրջօրէն խանդարուած է, և բժշկին ներ-

կայութիւնը անհրաժեշտ է, մանաւանդ ամբան եղանակին: Արուեստական անուցումի միջոցին, կղկղանքին գոյնը երբ ճերմկի ու հաստատուն փտօրներ պարունակէ, աօրիկա անկատար մարսողութեան սկզբնաւորութիւն է ուստի անմիջապէս անուցումի օրէնքները լրջօրէն դործադրելու է:

**ՆՈՐԱԾԻՆՆԵՐՈՒ ԱՃՈՒՄԸ.**— Նորածինի մը լաւ զարգանայն ու մեծնալը գիտնալու համար՝ ամէն օր մասնաւոր կշիռով մը կշռելու է: Այդ օգտակար ստիբոմետրները Եւրոպայի ու Ամերիկայի մէջ օր ըստ օրէ աւելի տարածուելու վրայ է: Սակայն մասնաւոր կշիռ մը ունենալը ամէն մարդու համար չէ անշուշտ: Ու յետոյ անոր գործածութենէն պէտք եղած օգուտները քաղելն ալ պարտաւոր չէ: Ուստի առհասարակ մանկիկին ընդհանուր վիճակն ու երեւոյթը նկատողութեան առնելու է: Այն մանկիկը՝ որ առողջ է, կ'ունենայ սուր նայուածք, մօրթի թափանցիկութիւն, զէմքի աշխուժութիւն ու զուարթութիւն, կարծր մկաններ, ուժով ձայն և պղտիկ փոր մը: Բայ ստի մանկիկին գլուխը քննելով՝ կրնանք հասկընալ անոր առողջ կամ տկար ըլլալը. մանուկին գլուխի ոսկորները իրարու հետ բոլորովին միացած չեն, ինչպէս կ'ըլլայ չափահաս մարդոց վրայ, այլ իրարու կը միանան թաղանթի մը միջոցաւ: Երբ ձեռքով մանկիկին զաղաթը կը քննենք, կ'զգանք որ երկու ոսկորները իրարմէ անջատուած են թաղանթային կցուածով մը (suture membraneuse), և ետեի կողմէն զէպիտ առաջ երթալով ու ճակատին մօտենալով, թաղանթէ լայն տարածութեան մը գոյութիւնը կը հաստատենք (fontanelle զաղտուն):

Երբ մանկիկը առողջ է, թաղանթային կցուածք աւելի կամ նուազ լայն է, և զաղտունը՝ կակուղ ու թեթեօրէն ձգտուած: Ընդհակառակը, երբ մանուկը գէշ սը-

նաևնոց կ'աննէ, թագանթային կցուածք կը նեղնայ, սակորներու եզերքը իրարու կը մօտենան, մինչև իսկ իրարու վրայ կ'ըլլեն, և գաղտունը կ'իջնայ, կը խոտոչնայ, այնպէս որ մատով զգալի ու աչքով տեսանելի փոս մը կը դոյանայ:

Գաղտունը ցուցամատով քննելով՝ մանուկին անողջ կամ տկար բլլայը կը հասկցուի շատ դիւրութեամբ: Ահա ատոր համար է որ Բրօք Բինար ցուցամատը ազքաններուն կշիռը կ'անուանէ: Եթէ գաղտունը փոսացեալ վիճակ մը ունենայ, անմիջապէս բժշկին դիմելու է:

\* \*

Մանուկները տարականեալ օլին մէջ կը խամբին. ուստի պէտք է զանոնք դուրս հանել և մաքուր օդ ծրծել տալ: Սակայն նախ՝ մանուկը պատուաստուած բլլալու է առաջին անգամ դուրս հանելէ առաջ, ու յետոյ օդը ցուրտ բլլալու չէ. գոնէ 10 աստիճանէն վեր բլլալու է, և միեւնոյն ատեն, մանկիկը տաքուկ հագուստներով ծածկուած բլլալու է: Որովհետև, ինչպէս առաջ ըսինք, ցուրտ մանուկներուն ամենամեծ բեւաւմին է: Ինչպէս նաև զգուշանալու է, անձրևէ, հալէ ու կիզիչ արևէ:

Մանկիկները մասամբ մը պաշտպանելու համար հովի ու արևի յոսի ազդեցութենէն, երեսին շարշալ մը ծածկելու է, իսկ խոնաւ եղանակին՝ կանուխ ներս մըտցնելու է զանոնք, արեւը մաքը շիւտած:

\* \*

ԱՍՏՄՆԱՀԱՆՈՒԹԻՒՆ. — Մանուկը ակոյայ հանած ժամանակ տադնապ մը կ'անցնէ, այդ միջոցին աւելի ենթակայ կ'ըլլայ զանազան հիւանդութեանց, մասնաւորաբար ստամոքսի և աղիայ բորբոքումին: Անողջ և բնականոն մանուկի մը ակոաները կը բուսնին 6-8րդ ամիսը ընդհանրապէս, իսկ սկարներունը ուշ կը բուսնին:

Ամէն անգամ որ մանուկը ակոայ կը հանէ, բերանէն լորձունք կը թափէ, այսինքն ջուր կը վազցնէ, երբ ծրծրքները ասիկա կը տեսնեն, իրենց ուշադրութիւնը կրկնապատկելու են ամառը՝ հետեւելով մանուկին որնուցումի կանոններուն, իսկ ձմեռը՝ զգուշանալով ցուրտէն: Ընդհանրապէս ակոաները կը բուսնին չորսական հաս: Մանուկը իր 20 ակոաները կը լրացնէ 2-2ուկէս տարեկան եղած ատեն:

Բժիշկը, շատ քիչ անգամ և բացտոխի պարագաներու մէջ միայն, մանուկին ակոաները ձեղքելու է, որովհետև շատ անգամ անօգուտ և վատնագաւոր է այդ պղտիկ գործողութիւնը, վարակումի դուրս բանալով: Ոսկորէ կամ փղոսկրէ ակոաչիփի (hoche-) խաղալիքներ կը գործածուին սովորաբար, մանուկին ակոայ հանելը մասամբ մը դիւրացնելու նպատակաւ: Կաւադոյն է բնաւ չգործածել այդ խաղալիքները. բայց գործածուած պարագային՝ անպատճառ եռացած ջուրէ անցնելու է զանոնք նախապէս:

\* \*

ՄԱՆՈՒԿԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ. — Մանուկը մի քանի ամիս վերջը կ'սկսի կամաւոր շարժումներ ընել, և ձեռքին տակ զանուած առարկաները ատնելով բերանը տանիլ: Մանուկին մօտ ազոտտ, հատու և վատնագաւոր որ և է բան ձգելու չէ: Մանուկը երբեք կրակի մօտ ձգելու չէ: Մանուկը առ հասարակ կը քայլէ 12-18րդ ամիսը, և եթէ այդ ժամանակամիջոցին մէջ չքայլէ, ըսել է թէ անիկա հիւանդ է կամ գէշ սնունդ կ'առնէ: Երբ մանուկ մը երկու տարեկանին չքայլէ, անպատճառ բժիշկի դիմելու է:

Մանուկի մը քայլը դիւրացնելու նպատակաւ ծրծրքները զանազան գործիքներ կը գործածեն, ձուսիկ (chariot roulant), բոնալար (lisière) են, ասոնք ո՛չ միայն օգտակար չեն, այլ վնասակար:

Մանուկի մը շուտ քաղելը և շուտ ակուայ հանելը անշուշտ աստղութեան նշաններ են :

ԿԱԹՆԱՀԱՏՈՒԹԻՒՆ. — Մանուկը կաթէն կտրելու համար, եթէ ներքի ըլլար միջին թուական մը որոշել, կարելի էր ըսել, մէկ տարեկանին կտրելու է: Երկրորդ տարին՝ մայրական կաթը հեռո՞ղհեռէ իր ուժը կը կորսնցընէ, որովհետեւ մանուկին սակորները շինելու յատուկ նիւթերը կը պակսին անոր մէջ, հետեաբար երկար ատեն կաթ տալը գէշ բան մըն է:

Ամեն մայր զիսնալու է անպատճառ հետեւեալ երկու պայմանները.

1. Թե յանկարծ կաթէ կտրելը վսանգաւոր է ուստի կաթնահատութիւնը աստիճանաբար ըլլալու է:

2. Թե նոյնպէս վսանգաւոր է գէե ամիսները կաթէ կտրելը. գէշ ամիսներ են՝ Մայիս, Յունիս, Յուլիս, Օգոստոս և Սեպտեմբեր ամիսները:

Մանուկը կաթէն կտրելու լաւագոյն կերպը հետեւեալն է.

Մայրը՝ փոխանակ օրը 6 ժամ ծիծ տալու, 4 ժամ պակաս ծիծ կուտայ, և անոր ակզը՝ 100-150 կրամ (30-50 տրամ) կովու կաթ կուտայ իր զաւկին: Այդպէս 15 օր կը շարունակէ, ու յետոյ՝ փոխանակ օրը 5 ժամ ծիծ տալու, 4 ժամ ծիծ կուտայ, և երկու ժամ՝ կովու կաթ, նոյնպէս 15 օր շարունակաբար:

Այդ, ամեն 15 օրը, օրական 1 ժամ ծիծ պակաս և 1 ժամ կովու կաթ աւելի տալով, 3 ամսուան մէջ անողալաբար մանուկը կաթէ կտրուած կ'ըլլայ: Ամեն անգամ, և եթէ կարելի է, կովու կաթ ասալէ առաջ՝ 1-2 վայրկեան հաղիւ՝ մայր մը իր ծիծը տալու է մանուկին, կովու կաթը զիւրաւ մարտեցնելու համար:

Անշուշտ խառն անուցումով մեծցող մանուկները ալ աւելի զիւրութեամբ կաթէ կը կտրուին: Ինչներոյդ ամիսը

լրացուցած մանուկին, փոխանակ կովու կաթ տալու շարունակ, կարելի է մէկ ժամ ալ 120-150 կրամ կովու կաթով և ունէ ալիւրով պատրաստուած խիւս կամ խաւիծ տալ: 1-2 ամիս վերջը, երբ տեսնուի թէ մանուկը ստամոքսի և աղիքներու կողմէն ունէ խանգարում չունի, այն ատեն 2 ժամ խաւիծ կարելի է տալ, երբեք ասկէ աւելին:

Ալիւրներուն տեսակը խիստ շատ են. օրինակի համար ցորենի, գարիի, վարսակի, բրինձի, եգիպտացորենի ալիւրներ, յետոյ արարօք, քաբիօսա, սրմուլ (իրմիկ) և թելահայս (vermicelle, շեհիլի): Ակսելու համար՝ արարօքը լաւագոյնն է, միայն փորձարութեան պարագային՝ բրինձի ալիւր գործածելու է 1-2 սուբձի դգալ, 120-150 կրամ կաթին մէջ:

Կաթէ կտրուած մանուկ մը, մինչև որ 20 ակոսները ունենայ, երեք բաւ միայն կրնայ ուտել. ԿԱԹ, ՀԱՅ և ՀԱԻԿԻԹ:

Կաթը մանուկին սնունդին էական մասը կը կազմէ, սակայն օրական մեկ լիբրէ (300 տրամ) աւելի ըլլալու չէ երբեք: Հաց ըսելով կը հասկնանք ոչ միայն սովորական հացը, պիսօքը, պիսիլիւն են., այլ նաև ընդեղինաց ալիւրները, զորս վերը յիշեցինք:

Վաճառականութեան մէջ՝ զանազան անուններու տակ գտնուող ալիւրները յանձնարարելի չեն, որովհետեւ անոնց մէջ անմաքուրներն ալ կը գտնուին:

Գալով հաւկիթին, 12 ամսուան մանուկին՝ նախ անոր կէս դեղնուցը, յետոյ՝ աստիճանաբար օրը մէկ դեղնուցը տալու է: 2 ամիս վերջը՝ 1 հաւկիթ, ճերմկուցը խառն: 18 ամսու մանուկին օրը երկու հաւկիթ կարելի է տալ, երբեք աւելի: Հաւկիթը անպատճառ թարմ ըլլալու է. հակառակ պարագային՝ լաւագոյն է բնաւ չտալ: Միսը, ինչպէս նաև ուրիշ ուտելիքներ, զինի և գարեջուր կ'արդիւրին բացարձակապէս:



«Ազգային գրադարան»



NL0278100

3145